

## ԳԵՂՕՆ ՐԻՏԻՆԿԻ ԲԱՆՏԻՆ

### I

Զեր հազներ ծիրանի պարեգօտ,  
Զի կարմիր են արիւնն ու գինիթ.  
Եւ արիւն ու գինի կային իր  
Զեռքերուն վրայ՝ գըտան երբ զանի  
Խեղճ կընոց հետ՝ սիրած էր որ ան  
Ու սպանած մէջն անոր անկողնին:

Կը շըրջէր բանտարկուած մարդոց մէջ,  
Հազուստով մը հինցած մոխրագոյն.  
Քըրիքէղ գրլիարկ մը կը կըրէր.  
Քայլուածքը՝ թէթեւ էր ու խընդուն,  
Զեմ տեսած ես մարդ մը սակայն,  
Նայուածքին մէջ այդքան անձկուքիւն:

Զեմ տեսած ես մարդ մը որ նայէր,  
Այդպէս կարօսով անձկագին,  
Այն պատիկ կապտորակ վըրանին,  
(Բանտին մէջ կը կոչենք զայն երկին)  
Արծարէ առագաստը բացած  
Ամեն մէկ ամպի սահանքին:

Այլ ցաւոտ հոգիներ ինծի հետ,  
(Մերինը տարբեր էր շըրջածիրն)  
Զարմացած՝ թ'ինչ ըրած էր մարդն այդ,  
Արդեօք մեծ թէ փոքր էր յանցանքն իր,  
Ետեւէս երբ ձայն մը փսփրսաց,  
Այդ մարդը պիտի ճօճուի:

Տէր Յիսուս, ըսկըսան տատանիլ  
Ցանկարծ ողջ պատերը բանտին.  
Երկինքը մեր գրլիսում՝ փոխուեցաւ  
Հըրաշէկ պողպատէ սաղ'ւարտի.  
Ես թէպէտ ցաւի մէջ մի հոգի,  
Իմ ցաւը բողուցի մէկդի:

Հասկըցայ թէ ի՞նչ մբտածմունք  
Կը մղէին իր քայլերն. թ'ինչ հոգուվ

Կը նայէք ան օրուան տեսքին,  
Այդպէս անձկազին հայեացքով.  
Մարդը իր սիրածն էք բապանած,  
Պէտք է որ վընարէք իր կեանեքով:

\* \* \*

Ամեն մարդ կը սպանէ բայց սիրածն,  
Խմանայ քող այս բանն ամեն ոք.  
Ոմանք բառով մը շողոքորք,  
Խոկ ումանք կըծու մէկ նայուածքով.  
Վախկոտը համբոյրով կը սպանէ,  
Քաջ մարդը կը սպանէ գանակով:

Կը սպանեն ոմանք երբ ծեր են ալ,  
Խոկ ումանք՝ տակաւին քարմատի:  
Ոմանք ոսկիէ ձեռքերով,  
Խոկ ումանք ձեռքերով ազտեղի.  
Բարիմներն կը սպանեն դանակով  
Որպէս զի մարմինը շուտ պազի:

Ոմանք ֆիչ կը սիրեն, 'մանք երկար-  
կը ծախեն՝ ուրիշներ կը գընեն,  
Կ'ընեն այս ոմանք յորդ արցունքով,  
Խոկ ումանք անհառաջ զայն կ'ընեն,  
Ամեն մարդ կը սպանէ սիրած բանն,  
Զի մեռնիր ամեն մէկն անոնցմէն:

Զի մեռնիր ան մահով մը անարգ,  
Օրուայ մը մէջ խաւար անարգուած,  
Ոչ «օղակ» մ'իր վիզին շուրջըլոր,  
Ու երեսը լաթով ծածկըւած.  
Ոչ ոսէիրն յատակին ընդմէջէն.  
Պարապ միջոցին մէջ կախուած;

Զի նրատիր մարդոց հետ լուռ ու մունչ,  
Կը դիտեն որ զինք տիւ ու գիշեր.  
Կը դիտեն՝ արտասուել երբ ուզէ,  
Եւ կամ թէ երբ փորձէ աղօթել.  
Կը դիտեն զայն չըլլայ թէ փորձէ,  
Գընիրանք իր որսէն կոգոպսել:

Զարքըննար ան առտուն տեսնելու  
Ահաւոր դէմքները իր դիմաց.  
Քահանան ըսպիտակ կապայով,  
Դատաւորն խըստադէմ մըքամած.  
Բանտապետն սեւափայլ հագուստով՝  
Մահապարտ իր դէմքովը դեղնած:

Զարքըննար ան փութով խըզնալի,  
Հագնելու իր բանտի հագուստներն,  
Զարախինդ քըժիշկ մ'երք կը նշէ  
Անոր ջրդամիգ շարժումներն,  
Զեռքին մէջ ժամացոյց՝ զարկն որուն  
Են մուրճի ահաւոր հարուածներ:

Զըգգար ան զարշանքը ծարաւին  
Որ կոկորդն աւազով կը լեցնէ,  
Գըլխատողը երբոր ձեռնոցով  
Անընընինչ դըռնէն ներս կը մտնէ,  
Կոկորդը որ ծարաւ չըգգայ ալ,  
Կաշին կապերը կ'անցընէ:

Զի հակեր գըլուխը լսելու  
Ընթերցումը ծէսին իր քաղման.  
Եւ ոչ ալ տագնապը իր հոգւոյն  
Որ կ'ըսէ քէ չէ ինքն անկենդան,  
Երբ կ'անցնի դագաղին առջեւէն,  
Դէպի իր ահաւոր կայան:

Զի յառեր իր նայուածքը օդին  
Մէջէն ապակեայ կըտուրին.  
Զագօթեր շըրքներով կաւի  
Որ հոգւոյն իր տագնապը մարի.  
Ոչ կըգգայ դողդոջուն իր դէմքին  
Շունչը կայիափայի համբոյրին:

## II

Վեց շարաք շըրջեցաւ զինուորն այդ,  
Գըգգըգուած հագուստով մոխրագոյն,  
Քըրիքէդ գըլխարկը գըլուխին.  
Քայլուածքն իր քերեւ էր ու խընդուն.

Զեմ տեսած ես նայող մը օրուան,  
Նայուածքին մէջ այդքան անձկութիւն:

Զեմ տեսած բնաւ մարդ մը որ նայէր,  
Նայուածքով այդքան անձկագին,  
Այն պըզոտիկ վըրանին կապուտակ,  
(Բանտուածներն զայն կը կոչեն երկին)  
Եւ ամեն մէկ ամպի ծըւէնին,  
Որ կ'անցնի ու կ'երթայ իր կարգին:

Զեռքերն չէր գալարեր, ինչպէս որ  
Անմիտներն կ'յանդրգնին փորձել,  
Քարայրին մէջ մըրքին, Անյոյսի  
Փոխարկուած Յոյսը սընուցել:  
Ան միայն կը նայէր արեւուն,  
Եւ օդը, առուրուան, կը ծըծէր:

Զեռքերն չէր գալարեր, եւ ոչ ալ  
Կ'աւաղէր, կամ կու լար.  
Կ'ըմպէր օդը որպէս ք'անոր մէջ,  
Ցաւամոնք դեղ մըլլար առողջարար.  
Բերանը բաց օդը կը խըմէր,  
Իրրեւ քէ ան գինի ըլլար:

Եւ ես, եւ ուրիշներ ցաւին մէջ,  
(Մերինը տարբեր էր շըրջածիրն)  
Մոռցած քէ ի՞նչ ըրած էինք մենք,  
Մե՞ծ քէ փոքք մեզք էինք մենք գործեր.  
Պիշ-պիշ նայուածքով, զարմանքով,  
Կ'դիտէինք մարդը որ պիտ' նօհուէր:

Տարօրինակ էր դիտել անցքն անոր,  
-ի՞նչ քերեւ ու խընդուն կը քալէր-  
Տարօրինակ՝ տեսնել որ անձկութեամբ  
Նայուածքը օրուան կը յառէր.  
Տարօրինակ՝ մըտածել ք'անիկա,  
Այդպիսի պարտք մը պիտ' վընարէր:

OSCAR WILDE

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Շարունակելի)